

**ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆ**  
(1922-2000)

Սփիւռքի գրականութեան եւ գրաքննադատութեան կարկառուն դէմքերէն Վահէ Օշական անդրանիկ մանչ զաւակը Յակոբ Օշականի, ծնած էր Ֆիլիպէ (Փլովտիւ), Պուլկարիա, 9 Հոկտեմբեր, 1922ին: 1923ին ընտանիօք կը փոխադրուի Կիպրոս եւ 1926-34 կը յաճախէ Մեգոնեան Կրթական Հաստատութիւն: 1935ին կը փոխադրուի Երուսաղէմ, ուր 1940ին կ'աւարտէ տեղոյն անգլիական St. George's School: 1946ին Փարիզ է, կ'ընդունւի Սորպոն, որուն գրականութեան բաժինը կը բոլորէ 1951ին, ստանալով licence des lettres վկայական: 1952ին կ'անցնի Պէյրութ, կը զրադի



ուսուցչութեամբ, կը դասաւանդէ Փրանսերէն, իմաստասիրութիւն, քաղաքակրթութեան պատմութիւն, եւ Հայ գրականութիւն՝ Քասլիքի մարոնիթներու եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքիրը, B.U.C.ի, A. U.B.ի եւ Հայկազեան Գոյշճի մէջ մինչեւ 1975, երբ Լիբանանի ծանօթ դէպքերուն բերմամբ կ'անցնի Մ. Նահանգներ եւ կը հաստատուի նախ Ֆիլատելֆիա, ապա՝ Սան Ֆրանսիլաք: 1967ին կը պաշտպանէ իր աւարտաճառը՝ Le roman arménien occidental de 1850 à 1930 et les influences étrangères, ստանալով դոկտորի աստիճան: 1987ին կը հրատարակէ Հայ մշակոյթն ու գրականութիւնը օտար շրջանակներու ներկայացնող RAFT անդերէն Հանդէսը: 1993ին կ'արժանանայ Հայաստանի Գրողներու Միութեան «Յովհաննէս Թուժանեան» մրցանակին: 1996ին, երկու ամիս արեւմտահայ գրականութիւն կը դասաւանդէ Ստեփանակերտի Համալսարանը: 1995-96ին Սփիւռքի զանազան կեդրոններու մէջ կը տօնուի իր գրական գործունէկութեան յիսնամեակը: 1996ին կը մեծարուի Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Մեսրոպ Մաշտոց», իսկ 1998ին՝ Հայաստանի Հանրապետութեան «Մովսէս Խորենացի» շքանշանով:

Վահէ Օշական կանուխէն սկսած է գրել իր առաջին պատմուածքը լոյս տեսած է 1943ին: Տիրական, Համապարփակ ու թրթուուն նիւթով շաղախւած է անոր իւրաքանչիւր Հատորը: Հոն կ'երեւին ժամանակակից մարդը իր հանապազորդ հացի եւ այլ ոչ-նուազ կենսական զրկանքներուն տագնապներով եւ այդ մարդուն ետեւէն իր տարատին ցալքերը պատռելով վազելու փորձեր ընող, վազելու փորձեր ընելու պարտական սփիւռքահայը կամ Հայը, ընդհանրապէս:

Սփիւռքի բովանդակ գրականութեան թաւալումին խթան հանդիսացող սակաւաթիւ հեղինակներէն էր ան, այդ գրականութեան «անառակ որդին»

էր ան, որ կը յատկանշուէլ նաեւ կեանք ենթադրող վիճայարոյց հրապարակագրութեամբ:

Իր երկերէն են.- Պատուհան (բանաստեղծութիւն, 1956, Պէյրութ), Թաղաքը (բանաստեղծութիւն, 1963, Պէյրութ), Թառուղի (բանաստեղծութիւն, 1971, Պէյրութ), Ահազանգ (բանաստեղծութիւն, 1980, Նիւ Եորք), The English Influence on West Armenian Literature in the Nineteenth Century (1982, Քլիվլենտ), Խուճապ (բանաստեղծութիւն, 1983, Նիւ Եորք), Փախստականը (պատմուածքներ, 1987, Պէյրութ), Թակարդին շուրջ (արձակ, 1988, Նիւ Եորք), Արուարժաններ (բանաստեղծութիւն, 1991, Սիստնի), Հատընտիր (1994), Մերունդներ (արձակ, 1995, Պէյրութ), Յորեկեանի մը առիջով (1995), Համբոյր (բանաստեղծութիւն, 1996, Սիստնի), Ինքնութիւն (բանաստեղծութիւն, 1996, Պէյրութ):

Վահէ Օշական իր մահկանացուն կնքեց 30 Յունիսին, Ֆիլատելֆիոյ հեւանդանոցը, Միացեալ Նահանգներ:

Ա. Ա.

## ԻԳՈՐ ԴԻԱԿՈՆՈՎ

(1914-1999)

Կեանքի 85րդ տարում, 1999ի Մայիսի սկզբին, Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստան) իր մահկանացուն կնքեց մեր ժամանակների խոշորագոյն պատմաբաններից մէկը՝ պլոֆեսոր Իգոր Դիակոնովը: Մեծանուն պատմաբանը 1938ին աւարտել է Սանկտ-Պետերբուրգի Համալսարանը: 1960ին ստացել է պատմական գիտութիւնների դոկտորի աստիճան: 1937-59 աշխատել է էրմիտաժում: 1954ից եղել է ՍՍՀՄ Գիտութիւնների Ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի Սանկտ-Պետերբուրգի բաժնմունքի աւագ գիտաշխատող: Աւելի քան վեց տասնամեեկ Դիակոնովը նուիրեց Առաջաւոր Ասիայի հնագոյն քաղաքակրթութիւնների (Շումէր, Ասորեստան, Բաբելոն, Ուրարտու) պատմութեան ուսումնասիրմանը, հեղինակ դառնալով շուրջ 250 գիտական աշխատութիւնների՝ հրատարակուած աշխարհի բազմաթիւ լեզուներով: Նա անվերապահ հեղինակութիւն էր վայելում բոլոր մասնագէտների



շրջանում: Դիմակոնովի հիմնարար աշխատութիւնների միջոցով են կըթուել Հին Արեւելքն ուսումնասիրող շատ առաջատար գիտնականներ:

Մեծ է Դիմակոնովի աւանդը հայագիտութեան, յատկապէս՝ Հայկական Լեռնաշխարհի հնագոյն քաղաքակրթութիւնների ուսումնասիրման գործում: Նա Հեղինակ է Ուրարտական պետութեան, ուրարտերէն լեզուի, հայ ժողովրդի եւ հայոց վաղ պետականութեան կազմաւորման բարդ խնդիրներին նույիրուած տասնեակ աշխատութիւնների՝ Խեթերը, փռիւգացիները եւ Հայերը (1961), Ուրարտական նամակներ եւ փաստաթղթերը (1963), Հայ ժողովրդի նախապատմութիւնը (1968), նոյնի լրացուած անգլերէն հրատարակութիւնը՝ Նիւ Եռոք (1984), Խորդիերէնը եւ ուրարտերէնը (1971), Ուրարտական արձանագրութիւնների տեղանունները (1981), Հայոց լեզուի նախապատմութեան շուրջ (1983), եւն: Լայնախոհ եւ բազմահմուտ գիտնականին վայել խորութեամբ Դիմակոնովը ամենայն բարեխողճութեամբ հետազօտեց Հայկական Լեռնաշխարհի հնագոյն պետութիւնների եւ ժողովուրդների պատմութիւնը, համոզիչ կերպով ապացուցելով, որ հայ ժողովուրդը հանդիսանում է հին Առաջաւոր Ասիայի քաղաքակրթ ժողովուրդների անմիջական մշակութային ժառանգորդներից մէկը: Ահա այսպէս է աւարտում երջանկայիշատակ գիտնականը իր արժէքաւոր աշխատութիւններից մէկը: «Ես եւ իմ տեսակէտին հետեւողները հայ ժողովրդին համարում ենք եւ նախահայերի, եւ Հայկական Լեռնաշխարհի հինարեւելեան մեծ քաղաքակրթութիւնների ստեղծողների յիտնորդներ ու մշակութային ժառանգորդներ: Այդ մշակոյթները իրաւամբ հայ ժողովրդի ժառանգութիւնն են»:

Պրոֆեսոր Դիմակոնովը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլև հրաշալի ուսուցիչ, որին Հայաստանը պարտական է հինարեւելեան հետազօտութիւնների սեպագրագիտութեան հայկական դպրոցի գոյութեամբ: Նրա բազմաթիւ աշակերտները (Գագիկ Սարգսեան, Նիկոլայ Յարութիւնեան, Մարգարիտ Խաչիկեան, Արամ Քոսեան եւ շատ ուրիշներ) այսօր յաջողութեամբ ուսումնամիջում են Հայկական Լեռնաշխարհի եւ յարակից շրջանների հնագոյն հասարակութիւնները:

Պրոֆեսոր Դիմակոնովը իր արժանի տեղն ունի հայագիտութեան ասպարէգում եւ նրա յիշատակը միշտ վառ կը մնայ գիտութեան բոլոր նույիրեալների սրտերում:

## ԱՐԱՄ ԳՈՍԵԱՆ

### ԷՏՄՈՒՏ ՇԻՒՑ

(1916-1919)

1 Նոյեմբեր 1999ին, Պուտափեշտ (Հունգարիա) իր մահկանացուն կնքած է Եւրոպայի հայագիտութեան լաւագոյն ներկայացուցիչներէն մէկը՝ Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի արտասահմանեան անդամ Էտմոնտ Շիւցը, 83 տարեկան հասակին:

Էտմոնտ (Օտոն) Շիւց ծնած է Պուտափեշտ, 29 Մարտ 1916ին: Տեղւոյն միջնակարգ վարժարանը աւարտելէ ետք, 1933ին սկսած է իր ուսումնա-

ռութիւնը Փեթէր Փազման համալսարանը՝ յատուկ դասընթացք անցուցած՝ Եռժէւ կտվոչի գիտական մանկավարժական Հիմնարկին մէջ՝ բանասէրի ու պատմաբանի, Միջնադարի պատմութեան գիտական հետազոտողի եւ Հունգար-գերմանական բանասիրութեան դասատուի Հիմնաւոր պատրաստութիւն եւ որակաւորում ստանալով:

1942-45ին, Բ. Աշխարհամարտի տարիներուն զինակոչուած է, որմէ ետք խմբագրական եւ թարգմանչական աշխատանքներ կատարած է մամուլի եւ պետական հաստատութիւններու մէջ: 1951-1969, Կ'աշխատի Հունգարիոյ Գիտութիւններու Ակադեմիայի պատմութեան Հիմնարկին մէջ, իսկ 1957ին գիտական եւ մանկավարժական իր աշխատանքը կը սկսի Պուտափեշտի համալսարանին մէջ:

Երբ Շից կը սկսէր իր գիտական գործունէութիւնը, Հունգարիոյ մէջ Հայագիտութեամբ զբաղերու նախադրեաններ չկային, առաջին հերթին՝ աղբիւրագիտական: Ուստի, 1950ականներէն սկսեալ ձեռնամուխ եղած է Հայագիտական ու արեւելագիտական նիւթեր ձեռք բերելու գործին: Հայրենի տարրեր հաստատութիւններու հետ - Գիտութիւններու Ակադեմիայի Հիմնակազմ գրադարան, Հանրային (այժմ՝ Ազգային) Գրադարան եւ Մատենադարան - իր հաստատած կապերը հիմը դրած են Հայագիտական իր գրադարանին: Ինչպէս գրած է ակադ. Վաղիմիր Բարխսւղարեան, «Հունգարիայում Հայագիտութեան որեւէ պրոբլէմով զբաղուող մասնագէտը չի կարող աշխատանքներ ծաւալել առանց կապուելու է. Շիցի հարուստ գրադարանի հետ»:

1962էն իւֆեր ան դասախոս էր Ինտիանա համալսարանին մէջ, Պլումինկ-թըն:

Մասնագէտ՝ Հունգարիոյ Հին եւ միջնադարեան պատմութեան, Շից իր գիտական գործունէութեան ընթացքին մանրակրկիտ կերպով անդրադարձած է Արեւելեան Եւրոպայի Հայ միջնադարեան գաղութներու, ի մասնաւորի՝ հունգարահայութեան պատմութեան: Իր ուշադրութեան առարկայ եղած են նաև ղիշաղերէնը (այս մասին հրատարակած է Հայ-ղիշաղ տարեգրութիւն մը՝ 1620-21 թուականներու լիւճ-թրքական պատերազմի մասին անգլերէն աշխատութիւնը, 1968ին). Հայ տպագրութեան պատմութիւնը, ինչպէս եւ միջնադարեան գրականութիւնը: Այս բոլոր նիւթերուն մասին գրած է տասնեակներով յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ՝ Հունգարերէն, անգլերէն, գերմաններէն, Ֆրանսերէն եւ Հայերէն լեզուներով: Մասնակցած է Հայագիտական եւ արեւելագիտական բնոյթի բազմաթիւ գիտաֆոլովներու՝ Հայաստանէն մինչեւ Միացեալ Նահանգներ:

Շուրջ 40 տարուան իր մանկավարժական գործունէութեան որպէս արդիւնք, իր շունչին տակ կազմուած են բազմաթիւ Հայագէտներ: 1877ին հրատարակած է Հայոց պատմութեան ու մշակոյթի համալսարանական ձեռնարկ մը: 1990ին ընտրուած է Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի արտասահմանեան անդամ: Բեղուն գործունէութիւն ունեցած է Հայաստանի եւ Հունգարիոյ գիտական կապերը զարգացնելու գործին մէջ: Իր գործին կը պատկանի տակաւին՝ *Armeno-Turcica*

(Selected papers) Հատորը, (Պլումինկթըն, 1998), ուր մէկտեղուած է Հայագէտին Հայ-դիշաղագիտական ուսումնասիրութիւններու ընտրանին:

Կ'արժէ այստեղ մէջբերել Շիցի վկայութիւնը՝ զոր կատարած է իր ծննդեան 80ամեակին նուիրուած Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի հանդիսաւոր նիստին (Երեւան, 1 Նոյեմբեր 1996).-

«Մեծ պատիւ եմ համարում ինձ համար, որ միշտային բազմաթիւ գիտաժողովներում ներկայացնում եմ Հայագիտութիւնը. Առանց Հայ ժողովրդի, աշխարհի հնագոյն ժողովուրդներից մէկի պատմութեան ուսումնասիրման, անհնարին կը լինի գաղափար կազմել արեւելքան քաղաքակրթութեան մասին: Առանց Հայկական աղբերների չի կարելի ամբողջացնել Մերձաւոր Արեւելքի, Փոքր Ասխայի եւ Կովկասի բազմադարեան պատմութիւնը. Հատդրուար է պատկերացնել, թէ ինչպէս պետականութիւնից վաղուց զրկուած, օտար բարբարոս տիրապետութեան տակ ընկած մի ժողովուրդ կալորդացել է ստեղծել եւ պահպանել այդպիսի հակայական գրականութիւն, մեծ զատմագրութիւն, որը կարող է շարժել շատ եւ շատ ժողովուրդների բարի նախանձը»:

«Հայագիտուական մեր աշխատանքները Հունգարիայում նպառակ ունեն ո՛չ միայն մեծացնել հետաքրքրութիւնը Հայոց պատմութեան եւ Հայ ժողովրդի նկատմամբ, այլև աւելի ամրապնդել Հայ եւ Հունգար ժողովուրդների բարեկամութիւնը, որի ակունքները գնում են դէպի դարերի խորքը: Իմ կատարածը համարում եմ ոչ շատ, այդ պատճառով էլ անգամ յառաջացած տարիքին խոստանում եմ ինձ համար նուիրական այս ասպարէզում գործադրել ամենայն ջանքերը»:

## ՎԱՐԴԱԿԱԿԱՏՈՒՄ

### ԿԱՐԷՆ ՔԱԼԱՆԹԱՐ

(1928-2000)

Շարժապատկերի տեսաբան եւ քննադատ Կարէն Լեւոնի Քալանթար ծնաւ Երեւան, 30 Յուլիս 1928ին՝ բեմադրիչ հօրմէ եւ դերասանուէի մօրմէ:

1948ին՝ միջնակարգ դպրոցը աւարտելէ ետք, յաճախեց Երեւանի Պետական համալսարանի Բանասիրական Ֆակուլտէտը, ուրկէ շրջանաւարտ եղաւ 1951ին:

1951-61, Քալանթար Գոմուճիստ թերթի խմբագրութեան մէջ պաշտօնավարեց իրրեւ գրական աշխատող եւ բաժնի վարիչ: 1961ին դարձաւ վերջինիս խմբագրի տեղակալը եւ այդ պաշտօնին վրայ մնաց մինչեւ 1967: Միաժամանակ՝ 1964-2000ին, Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Արուեստի ինստիտուտի աւագ գիտաշխատող էր: Մինչեւ այդ, 1964ին՝ հայկական աղդային շարժապատկերի ասպարէզին նուիրուելով, ան դարձաւ Հայֆիլմ սթիւտիայի Սցենարական Բաժնի պետը, ապա՝ գլխաւոր խմբագիրը:

1967-74ին՝ իրրեւ սեփական թղթակից, աշխատակցեցաւ մուկովեան Հետերատուրնայա Գագեստա թերթին:

1971ին, Քալանթար՝ կ. Մանուկեանի հետ, գրեց իր առաջին ոռւսերէն Արմենիա կինօմատոգրաֆիչեսկայա (կինօմատոգրաֆիական Հայաստան) (Երեւան-Մուկուս) գրքոյիլը: 1973ին ստացաւ արուեստագիտութեան թեկնածուի գիտական աստիճան: Նոյն տարին Հայկական շարժապատկերի մասնագէտներուն եւ ընթերցողներուն Համար ան հրատարակեց Ամօ Բեկնազարովի իսկուստագոյ կինօմատիսորա (Համօ Բեկնազարով կինօմատիսորի արւեստը) ոռւսերէն գիրքը, որուն մէջ բարձր մասնագիտականութեամբ ներկայացուց խորհրդային տաղանդաւոր գերասան եւ Փիլմի բեմադրիչ, Հայկական շարժապատկերի կիմնադիր Բեկնազարեանի կեանքն ու արուեստը, անոր իրագործած Փիլմերն ազգային նիւթերով, աւանդութիւններով եւ ժամանակաշրջանի ինդիրներով, որոնք անմիջականորէն կապուած էին խորհրդային շարժապատկերի զարգացման հետ: 1974-76ին, Քալանթար նշանակւեցաւ Հայֆիլմ սթիւտիայի տնօրէն: Ապա՝ 1976ին, ընտրուեցաւ Հայաստանի կինօմատոգրաֆիստների Միութեան վարչութեան առաջին քարտուղարը, յետագային՝ նախագահ: Միաժամանակ՝ 1976-89ին, անդամակցեցաւ Հայաստանի Պետական կինոյի կոլեգիային եւ 1982ին արժանացաւ արուեստի վաստակաւոր գործիչի կոչման:

Քալանթար շարունակեց իր առաքելութիւնը ազգային շարժապատկերի կերտման ուղղութեամբ եւ 1982ին հրատարակեց Ակտիոր վ արմեանսկոմ կինո. Կոնցեպցիա Փիլմա ի ակտիորսկի օքրագ (գերասանը Հայկական կինոյի մէջ Փիլմի ըմբռուումն ու գերասանական կերպարը) հատորը:

1968ին, վերոյիշեալ Ամօ Բեկնազարով գիրքը, աւելի ընդլայնուած, վերահրատակուեցաւ Հայերէն Համօ Բեկնազարեան վերնագրով՝ «Սովետական գորող» հրատարակութեան կողմէ:

Ցաջորդ տարի, Սեպտեմբերին, ան դարձաւ Խաչատոր Աբովեանի անւան Հայկական Մանկավարժական ինստիտուտի կինօմատիսորական ֆակուլտէտի դասախոս: Ան նաեւ անդամ էր Ժուրուարիստներու Միութեան:

Հայաստանի մէջ, Քալանթար առաջին փարազանովագէտն էր, որ ոռւսերէնով հրատարակեց Օչերկի օ Փարազանով (ակնարկներ Փարազանովի մասին) (Երեւան, 1998) գիրքը, ուր ներկայացուց Սերգէյ Փարազանովի արուեստը եւ անոր իրայտակութիւնները, բեմադրիչն ստեղծագործական երեւակայութիւնն ու մտածողութիւնը, վերջինիս բեմադրական ձեռագրին պատկանող չորս կիմնական երկարերից Փիլմերը:

Կարէն Քալանթար մահացաւ Երեւան, 1 Յունուար 2000ին:

#### ԳԱՍՊԱՐ Յ. ՏՔՐՏՔՐԵԱՆ

#### ՊԻՌՆ ՑԱԿՈԲԵԱՆ (1926-2001)

Գրականագէտ-աղբիւրագէտ-բնագրագէտ Պիռն Ցովսէփի Ցակոբեանը ծնած է 1926ին, Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գիւղը:

1950ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական բաժինը, ապա շարունակած է իր ուսումը՝ հետեւելով ՀՍՍՀ ԳԱ Մանուկ

Արեղեանի անուան Գրականութեան Հիմնարկի ասպիրանտուրայի բաժնին։ 1953ին՝ պաշտպանելով «Խաչատուր Արովեանի Վէրք Հայաստանի վէպի ստեղծագործական պատմութիւնը» թեզը, արժանացած է բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճանին։ Իսկ 1968ին՝ պաշտպանելով «Խաչատուր Արովեան. կեանքը, գործը եւ ժամանակը (1809-1836)» նիւթը, արժանացած է բանասիրական գիտութիւններու դոկտորի աստիճանին։

1954-1975 Յակոբեան գործած է ՀՍՍՀ ԳԱ Մանուկ Արեղեանի անուան Գրականութեան Հիմնարկին մէջ իրեւ աւագ գիտաշխատող, եւ 1975-89ին գլխաւորած է նոյն հիմնարկի բնագրագիտութեան բաժինը։ 1969-1987 Մըանին խմբագրի տեղակալն էր Հրաբեր Հասարակական գիտութիւնների ամսագրին։ 1970ին սկսեալ կը դասաւանդէր Երեւանի Պետական Համալսարանին մէջ։ Փետրուար 1996-Շռւնիս 1999 Մըանին ան անդամ էր Էջմիածնի Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին։

Պիոն Յակոբեանի գիտական ուսումնասիրութիւններու ծիրը կը դառնալ Խաչատուր Արովեանի շուրջ, ուրիշ եւ կը ծաւալի դէպի ԺԹ. դարու՝ հայ նոր գրականութեան եւ մշակոյթի պատմութեան ու տեսութեան հարցեր, ինչպէս եւ հայուսական եւ հայէստոնական գրական յարաբերութիւններ։

Մեծ է Յակոբեանի նպաստը հայ աղքիւրագիտութեան. ան երկար պրատումներու եւ որոնումներու չնորջիւ յայտնաբերած է ու հրապարակած հայ գրականութեան եւ հայագիտութեան պատմութեան վերաբերող բազմաթիւ արժէքաւոր սկզբնաղբիւրներ ու փաստաթուղթեր։

Իրեւ բնագրագէտ, հրատարակութեան պատրաստած է Խաչատուր Արովեանի երկերու լիակատար ժողովածուի ի., լ., եւ Ժ. հատորները (1956, 1958, 1961). Ան խմբագրած է Ակսել Բակունցի ակադեմական քառահատորի առաջին հատորը (1976), Ռաֆֆիի Ծրկերի ժողովածուի 12հատորների առաջին եւ եօթերորդ հատորները (1983, 1985), Միքայէլ Նալբանդեանի ակադեմական վեցհատորեակի առաջին եւ վեցերորդ հատորները (1979, 1997). 1987ին լայնուցած ու հրատարակութեան է պատրաստած Երուանդ Շահազիզի Աշտարակի պատմութիւնը։ Իր անդուլ որոնումներուն արդիւնքն են նաեւ Գալուստ Տէր Մկրտչեանի Հայագիտական հետազոտութիւններու Ա. եւ Բ. հատորները, որոնք յաջորդաբար լրյա տեսան 1979ուն եւ 1998ին։

Պիոն Յակոբեանի գրչին կը պատկանին նաեւ.- Խաչատուր Արովեանի «Վէրք Հայաստանի» վէպի ստեղծագործական պատմութիւնը (1955), Խաչատուր Արովեան (կեանքի եւ ստեղծագործութեան համարօտ ակնարկ) (1955),



Խաչատրուր Արովեան (1809-1848) (1961), Խաչատրուր Արովեան. կեանքը, գործը եւ ժամանակը (1809-1836) (1967), Խաչատրուր Արովեանի տուն-թանգարանը (1968, 1976), Արեւելեան Հայաստանի՝ Խուսաստանին միանալու արձագանքները հայ գրականութեան մէջ (1978), Գրականութիւնը եւ ժամանակը (1980), Վերելք. վաւերական պատմութիւն առաջին անգամ Արարտ բարձրանալու մասին (1982), Խաչատրուր Արովեան. արուեստի եւ գրականութեան հարցեր ուսուերէն հատորը (1987), Գալուստ Տէր Մկրտչեան, «Հայ կաթողիկութիւնը պատմա-քննական լրակի տակ» ուսումնասիրութիւնը (1993. նոյնը անգլերէն լոյս տեսած է Նիւ Եորք՝ 1994ին), եւ Խաչատրուր Արովեանի կենսագրութեան առեղծուածները (1997). Այս վերջին գիրքին պիտի յաջորդէին Խաչատրուր Արովեան, կեանքը, գործը, ժամանակը, 1837-1843 Հատորը եւ Արովեանի կեանքին ու գործունէութեան նուիրուած բազմահատոր տարեգրութիւնը, որոնք սակայն լրացին չեկան իր մահուան պատճառով:

**ԱՆԴՐԱՆԻԿ ՏԱԳԻՍԵԱՆ**

### ՄԱՆՈՒԷԼ ԱՍԱՏՐԵԱՆ

(1926-2000)

2000 թուականի սկիզբը հայերէնագիտութեան բնագաւառը կորսնցուց իր երախտաշատ գիտնականներէն մէկը: 74 տարեկանին, Փետրուարի ցրտաշունչ օրերուն, կարճատեւ հիւանդութենէ ետք, յաւիտենապէս իր աչքերը փակեց հայրենարնակ անուանի լեզուարան, հայերէնագէտ, Երեւանի Պետական Համալսարանի երկարամեայ ու վաստակաշատ դասախոս, բանասիրական գիտութիւններու դոկտոր-փրոֆեսէօր Մանուէլ Եգորի Ասատրեան:

Ասատրեան ծնած է 1926 Մարտի 9ին, Էջմիածնի շրջանի Աղագած գիւղը՝ 1942ին, աւարտեէ ետք Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, կը պաշտօնավարէ իր ծննդավայրի դպրոցին մէջ՝ դասաւանդելով հայոց լեզու եւ գրականութիւն: 1946ին կ'ընդունուի Երեւանի Պետական Համալսարանի Բանասիրական Փաքութէթի հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը, զոր կ'աւարտէ 1951ին: Նոյն տարին կ'ընդունուի ասպլիկանտուրայի բաժին եւ 1954ին Բայի սեռը ժամանակակից հայերէնում աշխատասիրութեան համար կը ստանայ բանասիրական գիտութիւններու թեկնածուի աստիճան: 1970ին՝ իր ժամանակակից հայերէնի ճեւարանութեան հարցեր եռահատոր ուսումնասիրութեան համար կը ստանայ դոկտորի գիտական աստիճան, իսկ 1973ին՝ արժանաւորապէս իրեն կը շնորհուի փրոֆեսէօրի կոչում:

Ցիրաւի, իր անժամանակ կորուստը մեծ եղաւ եւ հայաստանեան եւ սիրութեան առումով:

Ասատրեան Երեւանի Պետական Համալսարանին մէջ սկսած է աշխատիլ 1954էն՝ դասաւանդելով ժամանակակից հայոց լեզու եւ բարբառագիտութիւն: Բազմաթիւ ուսուցիչներ, լրագրողներ եւ բանասէրներ, ըլլան անոնք հայրենարնակ թէ սփիւռքահայ, եղած են անոր ուսանողները եւ մեծապէս օգտուած՝ անոր դասախոսութիւններէն եւ լեզուական-գիտական մտածո-

### ՊՈՒԹՅԵՆՔՆ:

Ասատրեան հեղինակ է տասնեակ մը գիրքերու եւ գիտական բազմաթիւ յօդուածներու, որոնք հիմնականին մէջ նուիրուած են ժամանակակից գրական արեւելահայերէնի կառուցին ուսումնասիրութեան եւ բարբառադիտութեան հարցերուն: Իր հեղինակութեամբ հրատարակուած գիրքերէն առաւել յայտնի են՝ Բայի սեռը ժամանակակից հայերէնում (1959), Ռւրսիայի (Խոյի) ժարդառը (1962), Հոռով խօսուածքը (1968), Ժամանակակից հայոց լեզուի ձեւաբանութեան հարցեր (1970), Ժամանակակից հայերէնի ձեւաբանական հարցեր (Հ. 1-3, 1970-1977), Ժամանակակից հայոց լեզուի գործնական աշխատանքների ձեռնարկ՝ ձեւաբանութիւն (Ձենիսա Ճշմարիտեանի հետ, 1981), Հայերէնագիտութիւնը 80 տարում (1981) եւ Ժամանակակից հայոց լեզուշարագիտութիւն (1987), որոնց մէջ անդրադարձած է հայերէնագիտութեան կնճռոտ եւ վիճայարոյց խնդիրներուն եւ տուած՝ գրեթէ սպառիչ պատասխաններ:

Ասատրեան ներհուն ու բծախնդիր մանկավարժ մըն էր՝ խատապահանջ, խստադատ սակայն իր խստապահանջութիւնը կը բխէր ուսանողներու՝ հայոց լեզուի հանդէպ ցուցաբերած անփութութենէն: Դասախոսութիւններու ընթացքին իր նուրբ զուարժախտութենէն ի յայտ կու գար ուսանողներուն օգտակար դառնալու իր անսակարկ բարեացակամութիւնը: Իր հազարաւոր սաները, երախտապարտ թէ երախտամոռ, դժուար թէ մոռնան զինք, որով հետեւ ոչ միայն Գիտնական էր, այլեւ՝ Ուսուցիչ եւ Մարդ:

ԿԱՐՈ ԱՌԱՔԵԼԵԱՆ

# ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

Հայկազեան Հայագիտական Հանդէս տարեգիրքը լոյս կ'ընծայուի 1970 թուականէն, Հայկազեան Համալսարանի Հայագիտական Ամբիոնին կողմէ:

Ան կ'ընդգրկէ Հայաստանի եւ Հայութեան պատմական, հնագիտական, աշխարհագրական, բանասիրական, կրօնական, լեզուագիտական, գրական, ազգագրական, մշակոյթի (կրթութեան, թատրոնի, սինեմարուեստի, երաժշտութեան, պարարուեստի, ճարտարապետութեան, կերպարուեստի, մամուլի, եւլն.), տնտեսագիտական, իմաստամիրական, բնական, քաղաքական եւ ընկերային գիտութիւններու բնոյթի նիւթեր:

Հայկազեան Հայագիտական Հանդէսի մէջ կը հրատարակուին գիտական մակարդակով, առարկայական հայերէն, անգլերէն, արաբերէն, ֆրանսերէն յօդուածներ, ուսումնասիրութիւններ, հետազոտութիւններ, վերլուծումներ, հրապարակումներ, յուշագրութիւններ, գրախօսականներ, հաղորդումներ, մատենագիտական ցանկեր եւ մահագրականներ:

Ներկայացուած աշխատակցութիւնները պարտին ըլլալ անտիպ եւ հրատարակումի համար այլուր յղուած ըլլան: Անոնք նախընտրաբար ըլլալու են չուրջ 20–25 մեքենագիր էջ: Փափաքելի է աշխատակցութիւններն ստանալ համակարգչային շարուածքի վրայ:

Իւրաքանչիւր աշխատակցութեան ծանօթագրութիւններու բաժինին մէջ պէտք է նշուին օգտագործուած գիրքին եւ հեղինակին անունը, հրատարակութեան տարեթիւը եւ էջը՝ յօդուածներու պարագային՝ թերթին անունը, հրատարակութեան տարեթիւը եւ էջաթիւը: Աշխատակցութիւննը պարտի ունենալ անգլերէն կամ հայերէն հակիրճ ամփոփում մը, չուրջ՝ 150 բառ:

Հրատարակելի բոլոր աշխատակցութիւնները, ըստ կարիքի, կ'ենթարկուին քերականական եւ ուղղագրական խմբագրումի: Այլ փոփոխութիւններու պարագային տեղեակ. կը պահուի նոյնինքն հեղինակը: Հայագիր յօդուածները կը հրատարակուին հայերէնի դասական ուղղագրութեան սկզբունքներով:

**Աշխատակցութիւններուն կրնան կցուիլ նաեւ կարելի լաւագոյնս պատճինուած կամ լուսանկարուած պատկերներ, գծանկարներ եւ քարտէսներ: Հեղինակը պարտի նշել անոնց աղբիւրը եւ ապահովել հրատարակման արտօնութիւնը:**

**Հրատարակուած նիւթերը ոչ—անպայման կ'արտացոլացնեն խմբագրութեան տեսակէտը:**

**Յօդուածներու, թղթակցութիւններու, բաժանորդագրութեան, նախորդ թիւերու ստացումի եւ այլ հարցերով պէտք է գրել հետեւեալ հասցէին.—**

Haigazian Armenianological Review

P.O.Box 11-1748 Beirut-Lebanon

Fax: 01-349230/1, 01-353010/1/2

Email: review@haigazian.edu.lb

Իւրաքանչիւր աշխատակցութեան ստացումը անմիջապէս կ'իմացուի հեղինակին, իսկ հրատարակման որոշումը՝ աշխատակցութեան ստացումէն առաւելագոյնը երեք ամիս ետք: Մերժուած աշխատասիրութիւնները կը վերադարձուին հեղինակներուն:

**Հեղինակներ կամ հրատարակիչներ, որոնք կը փափաքին իրենց հրատարակած հատորին գրախօսուիլը, պարտին խմբագրութեան յղել այդ հատորի երկու օրինակ, որոնցմէ մին կը յանձնուի գրախօսողին, իսկ երկրորդը՝ Հայկազեան Համալսարանի Հայագիտական Գրադարանին:**

**Հայկազեան Հայագիտական Հանդէսի մէջ հրատարակուող որեւէ նիւթէ կարելի է մէջքերում—յղում կատարել: Փափաքելի է որ այդ մասին տեղեակ պահուի խմբագրութիւնը:**

**Հրատարակուած աշխատասիրութեան հեղինակ անվճար կը ստանայ Հանդէսի տուեալ հատորէն երկու օրինակ եւ իր յօդուածէն 20 օրինակ առանձնատիպ:**

## NOTES TO CONTRIBUTORS

*Haigazian Armenianological Review* is published annually from 1970 by the Department of Armenian Studies at Haigazian University.

The review is devoted to studies concerning Armenia and the Armenians. These may include works dealing with history, archaeology, geography, philology, religion, linguistics, literature, ethnography, culture (education, theatre, cinema, music, dance, architecture, plastic arts, mass media, etc.), economics, philosophy, politics, natural, and social sciences, previously unpublished documents, memoirs, reviews, briefings, bibliographical lists and necrologies in Armenian, Arabic, English and French.

Manuscripts submitted to *Haigazian Armenianological Review* should preferably be 20-25 typewritten pages in length. They will be considered on the understanding that they are not being offered for publication elsewhere, and have not been published, in any language. Presentation of manuscripts submitted for consideration on disc with hard copy is preferred. All discs are acceptable.

Authors should provide in the endnotes the full name of the author, title, the year of publication and relevant page numbers of all the books they have cited. In the case of cited articles, they should mention the title of the book or journal in which the articles appear, the numbers of volume and part, the year of publication, and relevant page numbers. Submitted manuscripts must include a 150-word summary in Armenian or English.

The editors reserve the right to copyedit manuscripts to conform to the review's style. Authors will be informed before publication in case of more substantial editing. Spelling in articles published in Armenian will be edited to conform to the rules of classical Armenian orthography.

Authors may submit with their contributions printable photographs, tables, figures, and maps on condition that they mention their sources and take responsibility for obtaining permission to publish any such material under copyright.

All opinions expressed (except those in the Editorial) are those of the individual authors and not necessarily of *Haigazian Armenianological Review* or Haigazian University.

Manuscripts, correspondence, subscription queries, and inquiries regarding back issues should be addressed to:

Haigazian Armenological Review P. O. Box 11-1748, Beirut Lebanon.  
Fax: (01) 341230/31 or (01) 352010/11/12  
Email: review@haigazian.edu.lb

All submissions received will be acknowledged immediately. Decisions concerning publication will be conveyed to the authors within three months of the date of receipt of the submitted contributions. Manuscripts not accepted for publication will be returned to their authors.

Authors or publishers who wish to have their titles considered for review should send two copies of the said publication to the Editor. One copy will be passed on to the reviewer, while the second will be deposited in the Armenian Library of Haigazian University and become available to the general public.

Quotations can be made from contributions published in *Haigazian Armenological Review*. The Editorial Board likes to be kept informed in this regard.

Authors are entitled to 20 offprint and two copies of the volume in which their contribution is published.